




ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՇԱԲԱՔԱԲԵՐԵՐ

Ա Զ Գ Ա Յ Ի Ն

ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ

ԳԻՏԱԿԱՆ



ՎԱՐԻՉ - ՏՆՈՐԵՆ

ԽՄԲԱԳՐԱՄԵՏԵ

ՀԱՄԲ. ՖՈՒԼԻՔԱՑԵԱՆ

ՄԵՐ. ՊԱՐՍԱՄԵԱՆ



Դ. ՏԱՐԻ, ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԹԻՒ 3

ՇԱԲԱՔ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ 1918

ԱՐԻՒՆԻ ԳԻՆՈՎՈՒԹԻՒՆ



Իր կարմիրով կը մրցի գինիին հետ կախեթի . . .

Այս ըմպելին արիւնն է Ֆիւաղներուն այն բոլոր,

Զորս իմ վրէժս մէկիկ մէկիկ սպաննեց . . .

Տեսէ՛ք, կարմիր է ան, այնքան կարմիր,

Որ արեւն իսկ կը վախնայ պահ մը անոր նայելու,

Այնքան կարմիր, որ բաժակս իսկ արծաթէ

Բուրնկած է անոր գոյնէն ու բոցէն :

Կաթիլ կաթիլ քամած եմ, եւ քանի մը անզամ ալ,

Շրթունքներուս մօտեցուցած,

Ահա՛, ինչո՞ւ գինով են նայուածքներըս հրազանգ,

Եւ արեւը աչքիս մէջ ինչպէ՞ս կը վախնայ շեշտ նայելու :

Իմ վրէժըս կատղեր է, խենթեցեր է ցուլի պէս,

Եւ բնաւ ներել չի գիտեր,

Ու կ'ուզէ որ այս բաժակը ծուլածոյ,

Այս բաժակը հրեղէն,

Մեծնայ, մեծնայ, վիհ դառնայ,

Ուր կարելի ըլլայ ամբողջ լեցընել

Արիւնը այն ոճիրի հերոսներուն թուրանեան,

Զորս այս գիշեր ու վաղն ալ,

Եւ միշտ այսպէս, անընդհա՛տ,

Իմ վրէժըս պիտի մորթէ երգելով . . .

Ու այդ վիհը ես իմ ազգիս անունով,

Դէպի երկինք բարձրացուցած, ծեռքերովըս պողպատէ,

Աչքերըս զոց եւ շրթունքներս՝ վիրաւոր,

Քրիստոնեայ հեգնութեան մը մէջ զուարթ,

Պիտի պարզեմ կենացը, անոնց պարտուած Ալահին :

ՀԱՅ-ԱՇԽԱՐՀ

Ա. ՎԱՆ-ՏՈՍՊ ՈՒ ՎԱՌՊՈՒՐԱԿԱՆ



1. ՎԱՆ-ՏՈՍՊ ԽԱՆՉԱՐՈՒՐՔ ՀԱՅ ԿԵԱՆՔԻ

Հայաստան կը պարունակէ սա՛ չորս մեծ աշխարհները . Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա և Ուրիայաստան=Միջագեց Հայոց :

Մեծ Հայքի պատմական տեսակէտով ամէնէն կարեւոր նահանգն է Վասպուրականը, մանաւանդ անոր Վան-Տոսպ գաւառը, որովհետեւ Վանայ Ծովու այդ թագուհին եղած է Հայութեան քաղաքական, զինուորական ու կրօնական եռեակ կազմակերպութեան օրօրանն, և Հայոց արշարոյսը Վարագայ սարէն ծագած է: Այս ճշշմարտութիւնը կ'ապացուցանեն Մ. Խորենացւոյ աւանդական հայրենաշունչ վեհ նպատակի մը համար խմբագրուած պատմութիւնն ու արդի հնախօսական հետազօտութիւնները :

Տարրական գասընթացքի ուսանողութեան իսկ ծանօթ են Հայկայ ու Բէլի դիւցավէպը ու նախկին աշխարհաշէն Հայկազեանց զրոյցը:

Այդ Հայ դիւցավէպին համեմատ՝ Միջագետքի=Սենաարի մէջ Հայկի ցեղէն զատ կ'ապրէին բազմաթիւ խաչնարած ցեղեր որոնցմէ մէկուն նահապետը՝ Բէլ քաջ կոռուող ու ճարպիկ որսորդ ըլլալով՝ վախցուցեր էր շատերն և բռնի հնագանց ցեցուցեր էր իրեն: Բոլոր ցեղերը անոր հրամանները կը կատարէին և կ'երկրպագէին անոր:

Գոռոզ Բէլ կը փորձէ Հայկն ալ իրեն հպատակեցնել, սակայն աստուածապաշ, ազգաւոր, յաղթանդամ, հաստաբազուկ դիւցացը՝ զանգրահեր, խած այժեռով, աղեղնաւոր Հայկ չուզելով Բէլի ՍՏՐՈՒԿՆ ու ԾԱՌԱՅՑՆ դառնալ՝ կը թողու Սենաարն և իր ցեղին հետ կը գաղթէ դէպի հիւսիս:

Հայկ իր երեք հարիւր ազգակիցներով կը հասնի Վանայ Ծովուն հարաւային արեւելեան կողմը հովաստոն լեռնադաշ մը որ կը տարածուի կորդուաց լեռներուն ստորոտը: Հայկ այն տեղերը յանձնելով իր կաղմոս թոռան՝ ինք կը դիմէ դէպի հիւսիսային արեւմուտք: Հոն իր անունով կը շինէ Հայկաշին գիւղը, լեռնադաշտն ալ կը կոչէ Հարք որ կը նշանակէ Հայոց հայրերու բնակած տեղ: Հարք բեւեռագիր արձանագրութեան մէջ կը կոչուի Հարսի, Հայոց բնակած այդ տեղերը ուրիշ թափառական ցեղեր ալ կային վազուց: Ասոնք չկրնալով դիմոգրել Հայկի զօրութեան՝ կը հպատակին անոր և զայն իրենց տանուտէր կը ճանչնան: Այսպէս Հայկի երկիրներն ու հպատակներն օր ըստ օրէ կը բազմանային:

Բէլ երբ կ'իմանայ թէ Հայկ մեկնած է, սաստիկ կը գայրանայ և շուտով կը հաւաքէ բաղմաթիւ զինակիրներ և Հայկի կը հետապնդէ:

Բէլ հազիւ հասեր էր Կորդուաց լեռները, այս տեղի պահապանը կազմոս լուր կը հաղորդէ իր

պապուն: Հայկ իր սակաւաթիւ, բայց կոռուի վարժմարդոցմով կը հասնի Վանայ Ծովուն հարաւային արեւելեան կողմը և բարձր սարերով շրջապատուած դաշտավայրի մը վրայ բանակ կը յարդարէ:

Երբ երկու թշնամի բանակները դէմ առ դէմ կուգան, իսկոյն կը յարձակին իրարու վրայ և իրարու կը խառնուին: Սուրերու, նիզակներու և վահաններու շկահիւնն ականջ կը խլացնէր: Յուսահատ ու կատաղի կոււ մը տեղի կ'ունենայ, մարդիկ գաղաններու նման իրար կը յօշօտեն: Միայն Հայկ արեւատիպ կը փայլիր իր աննման Հայկազուն հերոսներուն մէջ:

Կռուի տաք միջոցին Բէլ տեսնելով որ յաջութութիւնը Հայկի կողմը կը մնայ, կ'ուղէ թողութ պատերազմի դաշտն և հետզհետէ նահանջելով՝ երթալ, միանալ պահեստի բանակին և յետոյ իր բոլոր ուժով յարձակի Հայկի վրայ:

Հայկ Բէլի մտադրութիւնը կռահնելով՝ ճարպիկութեամբ կը մօտենայ հսկային, կը քաշէ աղեղն և ուղղակի նշան կ'առնէ տիտանեան հսկայ Բէլի կուրծքին: Երեքթեւեան լայնաշին նետը կը ծագէ անոր կուրծքի զրահներն ու կը խրուի սիրտը: Բէլ իսկոյն ահազին դղրդումով կը գլորի, անճոռնի ու սոսկավիթիւնը հսկայն հոգին կը փչէ, իսկ մարդիկը սարսափահար՝ հոս հոն կը փախչին:

Այսպիսի քաջութեան յիշտատակը ապագայ սերնդից մէջ յաւերժացնելու և զանոնք յաղթութեան սիրով վառելու համար Հայկ պատերազմի տեղը դաստակերտ մը կը շինէ և Հայք կը կոչէ: Գերեզմանից կ'անուանէ րլրին ստորոտն ուր ինկաւ, կործանեցաւ Բէլ իր հազարաւոր հսկայներով: Ռազմադաշտը պատմական դարերուն կոչուած է Հայոց ձոր և Հայքն ալ հիմայ ձայնաշրջուած է կյեֆի:

Հայկի մահն ետք, իր որդին Սրմենակ Վանայ Ծովուն աւազանը՝ Հայկազանց խանձարուրն յանձնելով իր Մանաւազ ու Խոռ եղբայրներուն՝ ինք ընտանիքով կը չուէ դեպի ի հիւսիս եւ թնակուրիւն կը հաստահ բարձր լեռան մը յով գեղեցիկ դաշի մը մէջ: Հոս ալ կային առաջուց ցրուած այլազգ ցեղեր որոնք կը հպատակին Սրմենակի:

Սրմենակի որդին Սրամայիս Արարատայ դաշին մէջ, մեծ զետի մը եզերի, բրի մը վրայ կը շինէ իր անունով Արմաւիր աւանն ուր երկար ատեն բնակեցան Հայոց նահապետները:

Սրամայիս իր շատակեր ու բազմակին Շարայի կը յանձնէ Սրազածի միւս կողմը դաշ մը որ Շիրակ կոչուեցաւ Շարայի անունով:

Սրամայիսի որդին Ամասիա իր անդրանիկ որդին Գեղամին կը թողու Սրմաւիրը. իսկ կրտսերը Փառուին ու ծոլակը կ'առնէ, կը տանի Երասիի միւս կողմը՝ դեպի ի հարաւային սպիտական լեռը և հոս անոնց համար Փառախու ու կը շինէ, լեռն ալ իր անունով կը կոչէ Մասիս:

Գեղամին ալ Սրմաւիրը կը յանձնէ իր Հարմարդույն և ինք չուէ Ազատ զետի վրայօֆ դեպի ի հիւսիսային արեւելի, բաղցրացուր ծովակի մը յով: Հոս կը հիմնէ աւան մը Գեղարքունի անունով,

լեռը կ'անուանէ Գեղ, ծովն ալ՝ հայաձայ ծով (հիմայ Սեւանայ ծով): Գեղամ այս երկիրները մինչեւ Երախ գետ ժառանգութիւն կուտայ իր Սիսակ որդւոյն:

Հարմայի որդի Արամ նահապետն ալ Մարաստանին քանի մը մասեր կը գրաւէ, Ասորւոց Բարշամ իշխանը կը հնուացնէ Կորդուաց շեռլերէն անդին, կը տիրէ անոր երկիրներուն և Պայապիսի ձեռքէն կը խէ Կապադովլիիան:

Արամ իր տիրած երկիրներուն բնակչութեան կր պատուի իրէ որ Հայերէն խօսին, այսինքն կը հայացնի: Արամէն ետք Հայկազնաց աշխարհակայութիւնը կը վերջանայ: Մեծ ՀԱՅԱՍՏԱՆ մը կազմուած էր արդէն:

Այսպէս Հայկի որդիներն ու թոռները հետզհետէ ռազմանալով կը ցրուին և կը տիրեն Հայաստանի կեղրնական մասին՝ Վասպուրականի, Տուրուքեանի, ամբողջ Արաւատեան դաշտին ու Սիւնեաց աշխարհին: Այն ատենները մէն մի նահապետ իր ամբողջ կալուածները կը թողուր անդրանիկ զաւկին, իսկ միւս որդիներուն համար, դեռ իր կենդանութեան, նոր նոր հողեր կը գրաւէր ու կը շնչնէր որով երկիրը հետզհետէ կ'ընդարձակուէր. Վան-Տոսպ մնալով լնդ միշտ Հայաստանի ճիշդ կեղրոնն ու սիրտը:

Թէ Վանեան և թէ Ասորեստանեայց բեւեռագիր արձանագրութիւններէ քաղուած պատմութիւնն ալ կը հաստատէ այդ աշխարհակալութեան ու աշխարհաշնութեան ուղեգիծն ու ծրագիրը, միայն սա՛ է տարբերութիւնն որ Վանայ Ծովուն աւազնը, Արարատ նահանգն և Սիւնեաց աշխարհը Խաղդէական=Խալդեան=Վանեան բնիկ արձանագրութեանց մէջ Բիահինա=Բիանա ու Ասորեստանեայց մէջ Ուրարտու (հայացած Արարատը) կը կոչուին, և փոխանակ Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա ու Հարմատ անուններու, կը յիշուին Լուտիպրիշ, Արգիշտիշ և լն..

Հայաստան առաջին անգամ կը յիշուի պատմութեան մէջ ԺԲ. դարուն (Ն. Ք.) Նախրի անունով որ կը տարածուէր Ուրվիոյ լճէն մինչեւ Մեծ Հայոց արեւմեան ասինանը՝ Նախրի մասը կը կազմէին Ուրարտու և Մաննա: Ուրարտու կը պարունակէր Նախրի հիւսիսային սահմաններէն մինչեւ Գեղամայ Ծով գտնուած երկիրը, Մաննայի սահմանն ալ էր Վանայ Ծովէն մինչեւ Ուրմիոյ լճեղերքը:

Նախրի զինակիցութիւն մըն եր իրարու դաշնակից փորդիկ թագաւորութեանց ու անկախ իշխանութեանց որոնք դրացի ցեղերու վրայ արշաւելով՝ իրենց երկիրները կ'ընդարձակին անդադար:

Այս զինակիցներու վրայ առաջին անգամ յարձակողն եղած է Ասորեստանի Սուլթան-վեհապետներէն Թվամթփաւասար (1120): Նախրի ուրսուներել երկրին թագաւորները թէեւ արիաբար պաշտպանեցին իրենց գաւառները, բայց ամէնքն ալ Ասորեստանի վեհապետին առջեւ կամ դիտապաստ ինկան և կամ փախան:

Այս պատերազմէն ետք, գրեթէ 300 տարի,

Նայիրիցիներու չենք հանդիպիր արձանագրութեանց մէջ: Կ'եղեւայ հետզհետէ կը կազմակերպուէին և իրենց կորուստը գործմաներու համար կը պատրաստուէին: Եւ երբ Նայիրիցիք իրենք զիրենք զօրաւոր զգային, իրենց նախահայրերուն ձեռքէն յափշտակած գաւառները վերագրաւելու համար սկսան շարք մը յարձակումներու: Աշուր-Նազիր-Աբալ (885-860) այն ինչ գահը բարձրացած էր, թշնամիներու վրայ արշաւեց և անխնայ ջարդեց, կոտրեց ու աւերակ դարձուց հանդիպած տեղերը, հնազանդո թիւն յայտնող ամբողջ բնակիչներն ալ տեղահան ըրաւ (իթթիհատի որդեգրած ծրագիրը), որպէս զի մի անգամ ընդ միշտ ազատի այդ մրցակից ու աշխարհակալութեան դէմ պատնէշ ժողովուրդին ձեռքէն:

Ուրարտուի և Նայիրիի թագաւորները այս անգամ վճռեցին իրենց բոլոր ուժով ծառանալ, ճակատիլ Աշուր-Նազիր-Աբալի յաջորդ Սաղմանասար=Շուլ-Մանու-Աշարիդի դէմ (860-824): Սաղմանասար իր թագաւորութեան առաջին տարին իսկ յարձակեցաւ Նայիրեան թագաւոր կակիայի վրայ և Ուրարտուի թագաւոր Արամեի վըրայ, բայց չկրցաւ իր թշնամիները գերել, այլ միայն ասոնց քաղաքները կործանեց:

Երկու տարի ետք (857) Սաղմանասար Բ. դարձեալ արշաւեց Բիանա և Ուրարտուի այն ատենուան մայրաքաղաք Արգաշուն=Արմեջը գրաւեց, բնակիչները սրախողիսող ըրաւ և իր զոհերուն զգութիներով քաղեցին մեծ դրան երկու կողմը բուրգեր բարձրացուց», ինչպէս կը տեսնուի Սաղմանասար Բ.ի միաքար արձանագրութեան Բ. սիւնակի 53 տողէն: Պատերազմի ատեն Արամը փախաւ և Ուրարտու հպատակեցաւ Ասորեստանի: Սակայն Արամէ մէկ կողմէ 12 տարի շարունակ վրիժառութեան գաղափարին կը դիմէ և միւս կողմէ իր թագին կը միացնէ փորդ իշխանութիւնները՝ միահամուռ դիմաղրելու համար հասարակաց թշնամի ինքնակալութեան: Արամէի այս քաղաքականութիւնը մշակեցին իր յաջորդներն ալ: Ուրարտուի այս հնուատես վեհապետը չափով մը կը յաջորդի իր ծրագրին մէջ և Ասորեստանի սահմանակից իշխանութիւնները կ'ապստամբեցնէ Սաղմանասարի դէմ: Զինակից բանակին ընդհ. հրամատարն էր ինքն Արամէ: Ուրարտուի թագաւորը մէկ թափով ուղղակի դէպի ի Ասորեստան խուժեց, բայց Սաղմանասարէն յաղթուեցաւ և վերջացաւ Նայիրի-Ուրարտուի թագաւորութիւնը (845):

Արամէ իր քաջութեամբ, կորովով, մանաւանդ Ասորեստանի դէմ մղած պատերազմներով հերոս մը կը դառնայ որուն շուրջը կը հիւսուին առասպելներ. Հնդեւրոպական Հայերն երբ հաստատածացան իրենց պատմական հայրենիքը, Արամէի զրոյցներէն շատ բան իւրացուցին և այլեւ բայսիսակներով կազմուեցաւ Արամ նահապետին աւանդական պատմութիւնը:

(Յաջորդով կը վերջանայ)

Դ. ԽԱՉԿԱՊԵՏ

~~~~~

## ՈՐԲ ՑՈՐԵՆԸ

Փարքամ, արձակ դաշտի մը մէջ մենաւոր,  
Յորեներու հարուս ցեղ մը կար աղուոր:  
Հասկերն անոնց բարմ ալիւով կենսունակ,  
Յօղուներովն իրենց ուղեւ՝ բարունակ,

Գլուխ գրլիսի, գիրկ գրեկի մէջ կ'ապրէին:  
Առըրուան ցողն իբր նեկտար երկնային.  
Նողն արեւուն՝ կենսապարզեւ զօրութիւն,  
Աստերն իբրեւ հսկող աչեր միւս արքուն.

Սիրն իրիկուան անոնց քրնեուս սիրահար,  
Անկոււս գրգուանե կը փրսփրսար, խանդ մը յար  
Ու ցորենի, տեղն այդ աղուոր՝ կենսազեղ  
Կեանե մը կ'ապրէր, կեանե մ'ուռնազարդ ու զօրեղ:

\* \*

Օր մը անգուր խումբ մը մարդեր աներես՝  
Զինուած կոր, սուր երկարներով՝ մտան ներ.  
Զարդ մը սրւին, զարդ մ'անխրնայ կատաղի,  
Առանց մեծի, մօր նայելու կամ սրդի:

Համատարած այդ բապանդին մէջ սրխուր,  
Հատիկ մըն ալ ինկաւ կոխան առարիւր:  
Քայլ գարշելի մարդերն եկան ու նորեն  
Անտես բողին սեւ հողին տակ որբ ցորեն:

Այժմ իր ազնիւ գերդասանին, ցեղին տեղ  
Ուրիշ կոպիս ցեղի մը խորդ ու սրգեղ  
Սերմերն եկան տեղ բըռնելու իր կողին.  
Ոչ ո՛ք ականց սրւաւ՝ անոր բողոքին :

Որբի կուրծին տակ սակայն՝ ոյժ մը բաքուն՝  
Շուտով հազցուց կեանե մ'ու բրաւ զայն կանգուն.  
Հիմա զանան նոր սերունդին վրայէն  
Ասոն հասկի փունջ մ'է ցըցուած վեհօրեն:

Մէկը հարիւր՝ հարիւրը բիւր դարձաւ շուս,  
Օր մ'ալ փրես բրգուիներուն շաղաւու  
Սերունդին տեղ բըռնեց մեծ դաշտն համօրեն.  
Որբն հայրենի հողին եղաւ տեր նորեն :

1917

ԳԵՐՈՐԳ-ՄԵՍՏՈՎ

## ՄՈՒՐԱՅԿԱՆԸ՝ ՈՐ ԿԸ ՔՆԱՆԱՅ

Անկիւնը այն փողոցին՝ որ դէպ ի գիւղ կը տանի,  
Կը քընանայ մուրացիկ աղջընակ մը գեղանի, և  
Զեռքը անշարժ երկարած անցորդներու գթութեան,  
Արձանակերտ ձեւով մը, և տիւրօքն անկենդան։  
Կը դիտեմ զայն: Իր դէմքին խոնջ գիշերէն թխաթօք,  
Կարծես կ'անցնի գոհունակ ժապետին ցոլքն հեռաւոր,  
Երադին մէջ գտնելով՝ ողորմութեան գինն յանկաթ,  
Ափին յրայ գգալով երջանկութիւնն աղերսած,  
Քունին մէջ իսկ երկարած ձեւքն՝ անցորդին ընտանի,  
Անկիւնը այն փողոցին՝ որ դէպ ի գիւղ կը տանի։

Մ. Պ.

## ԱՊՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ...

ՄԵՌԱՅԸ ԹԷ ԿԵՆԴԱՆԻ ԱՆՆԱՆՈԹ ՄՈՐԸ

Երկար տարիներ ու ամրո՞ղյ գորեր, թըռա-  
չուններու ընտանիք մը, սերունդէ սերունդ,  
բնազդով ու աւանդարար, ապրեր էր մայրենի  
երկրին մէջ . . . : Ընտանիքին ամէն մէկ անհատ-  
թոչունն իր անհատական իրաւունքին քով հա-  
ւաքականութեան հանդէպ իր պարտքն ու իրա-  
ւունքը ճանչցած էր: Այդ բնական օրէնքին զի-  
տակցութիւնով, կեանքը շատ բնականոն ու հեշտ  
ընկերացներ էր անժամանակ տարիներէ ի վեր:

Անոնք դրացիներ ալ ունէին, որոնց մասնա-  
յատուկ ապրելակերպը ենթագրել կուտար, թէ  
այն միւսները ցեղային տարբեր ծնունդ մը ունէին,  
տարբեր օրէնքներ ու յարաբերութեան տեսակէ-  
տով իսկ տարբեր հասարակական կեանք մը:

Բնազդով զիրար չէին սիրեր, որովհետեւ հո-  
գիի, սիրափ և միտքի առաքինութիւնները միւսոյն  
բարձրութեան վրայ չէին գտնուեր, բան մը՝ որ  
մարդերուն մարդ դրոշմը տալու սահմանուած է:  
Թուշուններուն քով սիրափ և հոգիի. ինպէս նաև  
միտքի առաքինութիւններ փնտուելու համար, ճանչ-  
նու և ուսումնականիրել պէտք էր անոնց բովան-  
դակ կեանքը. չէ՞ որ անոնք ալ ունին իրերօգնու-  
թեան, մայրական կամ ծնողական սիրոյ, քան-  
դումի, շինարարութեան և յափշտակութեան բը-  
նազդական յատկութիւններ, որոնք տարվիննեան  
օրէնքին շղթայումով մարդ ստեղծագործութեան  
մէկ օղակը կը կազմեն:

Երգող ու չէնցնող այս ընտանիքը ընդարձակ  
տարածութեան մը վրայ, խումբ խումբ բնակու-  
թիւն հաստատած էր ու առաւօտէն մինչեւ իրի-  
կուն կ'աշխատէր, կը յոզնէր, կը հաղածուէր ու  
կը պաշտպանուէր թուշուններուն կեանքի պայքա-  
րին մէջ իր կեանքը զոհելով երբեմն:

Հակառակ շրջապատի ամայութեան և վայրի  
կենցաղին, անոնք երջանիկ կ'ապրէին, բնութեան  
շնորհած բարիքներով: Ասոնց կեանքին մէջն ալ  
անմահութիւն չի կար, մահեր, զանազան կերպե-  
րով մահեր, տեսեր ու ընտելացեր էին իրերու  
վախճանական այդ անցքին, որ գիտուն-փիլիսո-  
փաներու իմաստափրութեան իրրև եղրակացու-  
թիւն, կամ կեանիքի և մահուան հանգրուանով կը  
փակուի . . . :

Բնական մահը, ապրուած, յոզնած ու ֆիզի-  
քական անդամներու մեքենականութեան այլես  
շարժելէ դադրելու իրականութիւնը, բոլոր ժա-  
մանակներու համար արդար և աստուածային  
երկոյթ մըն էր, բայց գրսէն, դըրա-  
ցիէն ու նմանէն պատճառուած վաղահաս մահը  
հոգին խշխացնող նոյնքան դժբաղդ պատճառ  
մըն էր, կեանքի ուսայնութիւնը ողբալու և աւա-  
ղելու . . . : Թուշուններու այս ընտանիքը երկու  
տեսակ մահերով բազմաթիւ անհատներ հողին  
յանձնած էր ու կրկին կեանքի օրէնքով ապրելու

## ՀԱՅ-ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

Եւ սերընդագործելու  
հաճոյքը վայելած էր,  
այնքան անուշ ու դը-  
ժընդակ միւնոյն ատեն:

Թոչուններն իրենց  
բոյները հիւսեր ու հաս-  
տատեր էին ժայռերու  
ամենաբարձր կատար-  
ներուն վրայ, անձաւ-  
ներու մէջ, ծառերու  
ստուերախիտ ճիւղե-  
րուն և գիւղերու ու  
քաղաքներու քիւե-  
րուն տակ: Կային քա-  
նի մը հատ ալ այդ  
բոյներէն, որոնք ամե-  
նէն նուրբ ոստերէն  
վար կախուած էին, ու  
իրենց արուեստի նըր-  
բութիւնով և գեղեց-  
կութիւնով՝ մէկ մէկ  
սքանչելիքներ էին,  
տրուած բլալով, որ  
անսասուն և աննկարա-  
գորելի կերպով փոք-  
րիկ թոչուններու կող-

մէն հիւսուեր ու հոն կախուեր էին: Այս բոյները  
կախօրաններու պէս հովերու և զեփիւռներու  
թեւերով կը տատանէին օդին մէջ, նոյնիսկ փո-  
թորիկներու դիմադրելու ուժը կրելով իրենց հիւս-  
կէններուն մէջ: Ոստերուն ու տերեւններուն տակ  
պահուած՝ հազիւ կարելի էր տեսնել կտուցներով  
ու ճանկերով բերուած արտաքին այս տիզմը. ո-  
րուն վրայ կը փայէր ծեփ մը, արեւուն ճառա-  
գայթներէն փողփողուն, գերթոչնային միջոցներով  
բերուած ջուրի կաթիլներով ալ չնարակուած:

Այդ գրախա-բոյներուն ներքին կեանքը, ապ-  
րելակերպը, ընտանեկան և ընկերային կենցաղը ոչ  
ոք տեսած և ուսումնասիրած էր, իսկ արտաքին  
տեսքը՝ շահուած հիացումն ու սքանչացումը գը-  
րաւած էր:

Քանի՞ քանի՞ անգամներ, անբաղատելի ու-  
ժերու դէմ հերոսաբար մարտնչած ու իրենց ըն-  
տանիքի անդամները պաշտպանած էին թշնամի  
խումբերու դէմ. որոնք ուրիշներու աշխատանքով  
բերուած ու շահուած պարէնն ու հարստութիւնը  
կորզելու և յափշտակելու բարբարոսութիւնը ու-  
նէին:

Անոնք սիրով պիտի տանէին այն միւսներուն  
դէմ արուեստականօրէն ստեղծուած կեանքի և  
մահուան պայքարը, եթէ իրենց հայրենիքին ու  
բոյներուն մէջ չի հայածուէին, նախանձի առար-  
կայ դառնալ չսկսէին: Դրացի, բայց ո՛չ հա-  
մացել ուրիշ թոչուններ թշնամական վերաբերում  
մը սկսած էին ցուցնել խաղաղ կեանքի ու քըր-  
տինքի աշխատաւորներու դէմ:

Այդ միջավայրին ու բնութեան խորթ ու ան-  
հարազատ եկուորները, տիրացումի բանի և գա-



### ԲԻՆԱԵՍՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄՄՈՒՐՁԸ

Եփրատ գետի այս կամուրջը դուռներով կը փակուի ամեն իրիկուն.

Երկ պէտ ունենան, կը վեցնեն զան, որով գետը  
անանցանելի կը դառնայ:

զանային օրէնքը իրենց կեանքին նշանաբանը կազ-  
մելով՝ եկեր, տեղաւորուի ուզեր էին բնիկ-  
ներուն կուշտին, անոնց կեանքին չի յարմարելէն  
վերջ՝ զանոնք անճիտելու վայրագ ուժը իրեւ  
գէնք գործածելով:

Աշխատանքի օրնութեան ընտանի չէին. բոյն  
շինելու արուեստին ալ գիտակ չէին, ուրիշներունը  
իրենցն էր. հակառակ պարագային աւերով ու ա-  
աւարով կը տիրանային տկար թոչուններուն ըս-  
տացուած քին: Ու շատ անգամներ մահուան սար-  
սափը և արիւնի հոտը տարածուած էր ամէն կողմ,  
իրենց բնավայրէն, հայրենի գրախային հեռանալու  
պարտաւորուելով . . .

Ու գացեր էին, թռեր էին հարիւրներով ու  
հազարներով, ուրիշ երկիրներու տակ ապաստաներ  
էին, նոր բոյն ու տեղ հոգացեր էին ու նոր հայ-  
րենիք մը կազմած: Շատ քիչ անգամ այն հեռա-  
ցողները եկեր տեսեր էին հարազաներուն ար-  
ցունքի հովիտը, որ հետզհետէ արիւնի հովիտի մը  
վերածուած էր . . .

Դարեր շարունակ մահուան այս անհաւասար  
կոփւը մղելէ վերջ, այս դժբաղդ ցեղին, թոչուն-  
ներու այս մնացորդին դէմ արիւնի նոր խըրախ-  
ճանք մը կը պատրաստուէր, որ անամնային էր ու  
դժոխային . . .

Շատերն եկած էին հերոսաբար իրենց իսկ ա-  
ւերակ ու քանդուած բոյներուն քով: Զագեր պա-  
տառուած ու լափուած էին . . .: Բոյներն իրենց  
ծղօտներով ու պարէն-հատինկերով վլատակի վե-  
րածուած էին . . . Բազմաթիւ ձուեր, կեանքի ա-  
րեւին բացուելու պատրաստ, ինկած էին ամէն

կողմ, իրենց սպիտակ արիւնը տարածելով տերեւներու և սուսերու վրայ...:

Ստեղծագործ ու հերոսացնող երգը շնարար ու զուարթ կեանքը մարած էր...:

Թռչուններէն տասնեակ մը միայն, վիրաւոր ու այլանդակուած հոս ու հոն, ցախերու և խոտի շիւղերու մէջ պառկած էր, կէս անկենդան, անձանաչելի ու թռչելու անկարող... Մէկուն աչքը կոյր, միւպին մէկ սրունքը ջախջախուած, երրորդի մը կտուցը կոտրած, ու բոլորին ալ թեւերը փետուած ու մահամերձ... Ու այս վիճակին մէջ, կոտորակուած ու բնաջինջ եղած, ստիպուած էին թե առնել, թափառական դառնալ և ուրիշ հորդուններու տակ վնատոել իրենց հատիկները, լեռներ ու ձորեր, դաշտեր ու այգիներ կը կարէին ու կ'անցնէին, ասպնջական տանիքներու տակ գիշերելու ու հոն բոյն հաստատելու համար:

Հալածական տկարը ամէն տեղ ու ամէն երկնքի տակ նոյն վտանգները դիմագրաւել ըստիպուած էր, ո՛չ ոք ձեռք կը կարկառէր, ո՛չ ոք կ'օժանդակէր անոր թափառումի շրջանին...:

Շատերը գետերուն վրայէն թռչիլ փորձած ու ջրամոյն եղած էին, ոմանք վիրաւոր ու յոզնատանջ՝ ձորերու մէջ և լեռներուն վրայէն քարացեր էին:

Քանի մը հատը միայն, մայր թռչուններ ու ձագեր, կրցեր էին նոր երկիր մը հասնիլ, իրենց հայրենիքէն բոլորովին տարբեր հայրենիք մը, ամայի անապատ մը, ուր աւազի տիրապետութիւնը անսահմանօրէն կը տարածուէր: Հոն բարեխսառն կլիմաներու յատուկ ճոխութեան ու բուսականութեան հարստութիւնն ալ կը պակսէր, և ուր արեւուն տաք ճառագայթներուն տակ հազիւ թէ չնչաւոր մը կրնար իր գոյութիւնը պահել: Թերես հոն ալ կեանքը տանելի դառնար, եթէ ուրիշ գազաններ ու գիշատիչ թռչուններ չարգիլէին կեանքի նոր շրջան մը, աւելի համեստ ու աւելի սահմանափակ: Նոր ճիգ մը, սերընդագործումի նոր ու կորովի փորձ մը պէտք էր ցեղին ու տեսակին մշտնջենաւորումին համար, միջավայրին յարմարիլ, նոր գոյն, նոր մորթ ու կեղեառնել պէտք էր, նոր վտանգներու դէմ գօտեպնդուելու համար:

Սրուեստական ու անմիտ այս գաղթականութեանը մէջ սակայն եկուոր թռչունները չէին կրնար մոռնալ ու չէին մոռցած իրենց հայրենի կեանքը, հողը, արեւը, ջուրն ու օդը, որոնց հին ժշշատակները իրենց մէջ, իրենց ոսկորներուն ու արիւնին մէջ կ'զգային:

Անոնք վարժուած էին պղտիկ ու կարճատեղաղթականութիւններու, վերահաս ձմեռուան ձիւնէն ու փուքէն աղատելու համար դէպի հարաւ գաղթելու և նորահրաշ գարունին առաջին աւետաբերներուն հետ վերագառնալ ու սովորական ու զեւորութեան ևս ընտելացն էին, սակայն բռնի այս հալածանքը իրենց համար անիմաստ ու անմիտ էր, չէ՞ որ թռչունները ամենէն աւելի տղատ աղ-

րած, օդին մէջ ճախրած ու սաւառնած, սահմաններ չի ճանչցող կենդանիներն էին...:

\* \*

Տարիներ անցեր էին: Ամէն մէկ գարունի հետ նոր յուսեր, նոր ոգկորութիւններ ծաղկել սկսած էին, բնաղղօրէն հայրենիքի կարօտովը տոչորուող թռչուններուն արիւնին մէջ, բայց ամէն անգամ նորոգած էին իրենց բռները, օտար շիւղերով ու ջուրի կաթիւններով կազմուած: Խաղաղութեան և աղատ ճախրանքի աւետաբեր թռչունին ի զուր սպասեր էին երկար տարիներ...:

Ու օրին մէկը եկաւ այդ թռչունը, զիրենք մայրերկիր հրաւիրելու համար: Գիշատիչ և հզօր թռչուններուն տիրապետութիւնը տապալած էր: անոնք թռւնաւոր ու ապականուած մինոլորտի վարժուած՝ չէին կրնար հիւանդ թոքերով շնչել խաղաղութեան և աղատութեան կենսատու և փրկարար շունչը: Շատերը փախած էին, այդ ոճարապատ սերունդն ալ մեռած էր, և ողջ մնացողներուն ակուաները թափած, փետուրները հանուած, չէին կրնար բռնութեան երբեմնի սպասարկուները իրենց հնազանդեցնել, որովհետեւ փակուած ու կայր աչքերը բացուած էին, գիտութեան բժժանքը թօթափած էր, ու սրունքները խաղաղութեան դրօշակին ետեւէն սուրալ սկսած էին...:

Աշխարհն անոնց ալ չէր մնացեր, այդ արիւնի ծարաւիններուն:

Երթալ, թռչիլ պէտք էր... ցեղին ու տեսակին մնացորդներ հոն թաղել... վերջին շունչը մաքուր ու ջինջ, հայրենի շունչն ըլլալու էր... աւերակ բոյները նորոգել պէտք էր... ու անգամ մըն ալ շինող, վերապրեցնող և սակայն տիրաշունչ երգը հնչեցնել պէտք էր բարբարոս ամայութեան մէջ... Մնացող ու ապրող սերունդին Ապրելու Գաղտնիիլ սորվեցնել պէտք էր...:

Զի քանդեցին իրենց բոյները, ուրիշներուն թողուցին զանոնք, ու քով քովի, երանաւէտ իրերօգնութեամբ ճամբայ ինկան... Կային որ կը թռչէին, կային որ գեռ նոր թե կ'առնէին, բայց բոլորն ալ հոգեղուարձ ու շինշող, բոլորն ալ կեանքի արեխն կարօտ, կը նայէին դէպի արեկելք, փառայիղ ու ծիրանի ծագումը ողջունելու համար: Արեւին, որ իրենց ուղղութիւն պիտի տար դէպի հայրենի աւերակները սաւառներու համար: Աւերակներու կարօտը իրենց հողին կ'այրէր:

Թռչունի բնազդը այս անգամուանէն աւելի զօրաւոր ու զգալի եղած չէր: Տառապանքն ու հալածանքը, պղղպատի դիմաղրականութիւն մը շէնցնել, ապրիլ պէտք էր, ապրիլ ու տեղծագործել պէտք էր... որովհետեւ իրաւունքը՝ հալածականին ու տառապաղովին, սարուկին ու գերին, շեփորուած էր աշխարհի ամէն կողմերէն...:

Գոնիա

ՄԱՐՏԻՉ ՊԱՐՍՈՒԱՄԵՍԱՆ

Նախկին Պատրիարք Մաղաքիս Արք. Օրման-եանի մոհուան առիթով, կը հքատարակենք Ազգային և գրական գործունէութեան այն ինքնագիր «Համարատուութիւնը», զոր Օրմանեան Սրբազնան գիրի առած էր հինգ տարի առաջ, մասնաւորապէս «Շանթ»ի համար. Սրբազնը խստացած էր վերջերս շարունակել այդ գործածքը, որ շահեկան ըլլալ կը խոստանար և որուն ամբողջութիւնը պիտի կազմէր ամփոփ մէկ տեսութիւնը իր գորական բազմաբեղուն կեանքին. *«ՇԱՆԹ»*.

## ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊ. ՕՐՄԱՆԵԱՆ

Ծնաւ Կ. Պոլիս, Բերա, 1841 Փետր. 11/23ին, որդի գեղագործ Անտոնի և Եղիսարեթի Միասերեան, Հայ-Հռովմէական հասարակութիւնէ:

Մանկական ուսմունքը առաւ, Անտոնեանց դպրատունը, Բերա, Զէօփիւքչէմէ փողոց:

Տասը տարեկան, 1851ին Հռովմ զնաց, և Անտոնեանց վանքին աշակերտութեան մտաւ:

Մինչեւ 1858 այսուղ վանական վարժարանին ընթացքին հետեւեցաւ, հայերէն, իտալերէն, լատիներէն և գաղղիերէն լեզուներու, և պատմական, համարողական և իմաստափրական ճիւղերու մէջ:

Երկու տարի, 1858—1860, փիլիսոփայական ընթացքը կատարեց Հռովմայ Եկեղեցական Համալսարանին մէջ, և փիլիսոփայութեան մաքիստրոսի ստափանը ստացաւ 1860ին:

Չորս տարի, 1860—1864, աստուածաբանական ընթացքը կատարեց նոյն Համալսարանին մէջ. և Աստուածաբանութեան մաքիստրոսի ստափանը ստացաւ 1865ին, փիճարանական և հանդիսական քննութեամբ. նոյն միջոցին վանքին մէջ ուսուցչութիւն և տեսչութիւն է վարած:

Երեք տարի, 1865—1868, Եկեղեցական իրաւագիտութեան ընթացքը լրացուց նոյն Համալսարանը, և նոյն ճիւղին ալ մաքիստրոսութիւնը ստացաւ 1868ին:

Եկեղեցական ընթացքին մէջ, Անտոնեան Միաբանութեան միաբան ընդունուեցաւ 1858ին, քահանայական ձեռնադրութիւն ստացաւ 1863 Օգոստոս 12/24ին Եղուարդ Հիւրմիւղեան Արքեպիսկոպոսէ, և Հռովմայ Աստուածաբանական Ակադեմիայի կանուորդ անուանուեցաւ 1868ին:

Հռովմէական հասարակութեան մէջ յուղուած Հասունեան խնդիրներուն մէջ գործունեայ դեր ունեցած է աղջայիններու կողմէ 1866է սկսելով: 1870ին Վատիկանեան ժողովին ատեն անսխալականութեան դէմ եղողներուն գործակից եղած է, և նոյն տարի Հռովմէ փախչելով հաւատաքննական խստութիւններէ աղատած:

Կ. Պոլսոյ մէջ Արեւելեան Նոր Կաթողիկեայ անունով եղած հասարակութեան մէջ ընդարձակ գործունէութիւն է վարած, զինաւորապէս յայտարարութեանց և հրատարակութեանց համար: Միջ միջոցին հրատարակած է Gli Armeni Cattolici Orientali, և զանազան պաշտօնագիրներու

գաղղիերէն թարգմանութիւնը և լրագրական բազմաթիւ յօդուածներ:

Անտոնեան Միաբանութեան և Հռովմէական Պատրիարքութեան կողմէ իրեւ գործակատար գացած է Հռոմ 1871ին, իտալական կառավարութեան հաստատուելիքն ետքը, և այնտեղ մնացած մինչեւ 1876. այդ միջոցին հրատարակած է La Turchia ed il papato, Les droits civils et la liberté religieuse, Le Vatican et les Arméniens և ընդարձակ տեսութիւններ:

Il Rinnovamento cattolico, և L'Espérance de Rome հանդէսներու և յօդուածներ:

La Libertà և La Capitale, Journal de Rome և Italia լրագիրներու մէջ: Յիշուած երեք հրատարակութիւնները պապական ատեանը Index անցուցած է:

Հռովմէ դառնալիքն ետքը 1876է 1879 դարձեալ Անտոնեան Միաբանութեան և Հայ-Կաթողիկեայ հասարակութեան մէջ պաշտօններ է վարած, երբ հականասունեան կողմին գործերը դէպ ի վատաթարը կը դիմէին, և շատեր յետս կը դառնային:

Այս պատճառով 1877 Փետր. 11ին Ներսէս Պատրիարքին ներկայացաւ Հայոց Պատրիարքարանի իրաւասութեան անցնելու համար. բայց նոյն իսկ Պատրիարքի հրահանգով գործադրութիւնը յապաղեցաւ խմբովին վերադարձ մը կազմակերպելու համար: Բայց նոյն միջոցին Հայոց Պատրիարքարանի գործերուն մէջ ալ գտնուեցաւ, իրեւ Մատենադարանապետ Ղալաթիոյ, անդամ վիճակագրական յանձնաժողովոյ, և գործակցող Հայկական խնդրոյ: Վերադարձը տեղի ունեցաւ հանդիսապէս 1879 Հոկտ. 28ին, 78 ընկերակիցներու հետ, և նոյն օր ստացաւ Ծայրագոյն վարդապետութեան ստիճան:

Այդ միջոցին զանազան լսարաններու մէջ բանախօսութիւններ ըրաւ, որոնցմէ հրատարակուած են. «Հայուն անցեալը, ներկայն և ապագայն» (Մայս, լիլ 2230—2240), Հայութեան հոգին», «Միութիւն Հայութեան», «Հայ ազգութիւն», «Հայ երիտասարդութիւն», «Կարօտ եմք», «Դամբանական Միաբիւան վարդապետի», ինչպէս նաև մատենախօսական յօդուածներ (Մայսի մէջ Տիրայր ծածկանուով):

Վերադարձէն ետքը 1879 Հոկտ. 31ին Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյ քարոզիչ անուանուեցաւ, 1880 Ապրիլ 2ին Կարնոյ առաջնորդ ընտրուեցաւ, 1880 Մայս 29ին Կարին հասաւ, և հետզիւտէ Քղիի, Բասէնի, Դերջանի և Խնուռի առաջնորդութիւններն ալ իրեն յանձնուեցան: 1881ին Սանասարեան վարժարանի հիմնարկութիւնը կատարեց, բարերարին կողմէ լիազօր փոխանորդութեամբ: 1882 Օգոստ. 5ին Տարոնոյ քըննչութեան պաշտօնով Կարինէ մեկնեցաւ, և հետզիւտէ քննելով Ս. Կարապետ և Ս. Ցովհաննէս վանքերը, Մշոյ վիճակը, Առաքելոց, Մատնավանքի, Կոփաց և Խւչքիլիսէի վանքերը. ՀԿարին գարձաւ նոյ. 9ին: Կարնոյ վարժարաններուն բարեկարգութեան աշխատեցաւ, անձամբ ստանձնելով անոնց տեսչութիւնը:

Կարին դառնալէն քիչ օր ետքը սկսաւ, կարնոյ մէջ, յեղափոխական անդրանիկ շարժումին խնդիրը, ինքն ալ ամբաստանուեցաւ և պարտաւորուեցաւ 1883 Մարտ 24ին կարինէն մեկնիլ, և կ. Պոլսոյ մէջ աշխատեցաւ թէ՛ իրեն և թէ կարնեցի դատապարտեալներուն համար, և յաջողեցաւ դատապարտելոց ներումը և իրեն դարձին արտօնութիւնը ստանալով կարին դառնալ 1884 նոյ. 9ին:

Պոլս եղած ատեն վարեց Բերայի եկեղեցին երուն քարոզութիւնը, հիմնարկեց Շիշլիի գերեղմաննոցին որմափակը և կարգաւորութիւնը. անդամակցեցաւ Վանօրէից խորհուրդին, խմբագրեց Սովելոց Յանձնաժողովոյ ընդարձակ տեղեկագիրը, աշխատակցեցաւ Պոլսոյ հայ թերթերուն:

Եպիսկոպոսական ձեռնադրութիւն ստացաւ 1886 Յունիս 8ին, և այս առթիւ Մակար Կաթողիկոսի ներկայեց «Աժոռ Հայաստանեայց» գործը:

Կաթողիկոսական կոնդակով էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի մէջ Աստուածաբանութեան ուսուցչութեան կոչուելով, 1887 Յուլիս 6ին կարինէ մեկնեցաւ և Պոլս հանդիպելով էջմիածնին հասաւ Սեպտ. 3ին: Նարաթը 20 ժամ դասախոսութիւն ստանձնեց երեք լսարաններու մէջ. Աստուածաբանութեան համար ճեռագիր ձեռնարկներ խմբագրեց, և ճեմարանի ընթացաւարտներէն եկեղեցականութեան նախընծայ յանձնառուներ պատրաստեց:

Տարիէ մը Պոլս դարձաւ 1888 Օգոստ. 11ին, և եկեղեցական վարժարանի կամ դպրեվանքի բացման հետեւեցաւ, իրեւ Գարակէօմրիւկի ինամակալութեան և նախապարապատական Յանձնաժողովոյ նախագահ: Միջոց մը Գատրքէօյի քարոզչութիւնը վարեց. Նիկոմիդիոյ և Աստաբաղարի քննչութիւնը կատարեց և օրագիրերու աշխատակցեցաւ:

Դպրեվանքը բացուեցաւ 1889 Սեպտ. 18ին Արմաշի վանքին մէջ, և ինքն ստանձնեց Վանքին փոխվանահայրութիւնը և ուսումնարանին վերատեսչութիւնը և զանազան ճիւղերու ուսուցչութիւնը: Այդ պաշտօնները վարեց Կօթը աարի մինչեւ 1896: Այդ միջոցին պատրաստեց Եկեղեցական պատմութիւն, Սուրբ Գրոց ներածութիւն, և Տօնից ու Ծիսից ճեռագիր դասագիրքեր: Կատարեց նոր հաստատելու, կազմակերպելու պէտք եղած կարգադրութիւնները: Նորէն շինուեցան ուսումնարանը, հիւրանոցը, շերամատունը, փուռը ու ջրաղացը. հիմնապէս նորոգուեցաւ տաճարը, զանգակատուն աւելցնելով, նորոգուեցան հին շինքերը, անկուեցան նոր ծիթաստաններ ու նոր այգի. հոգ տարուեցաւ հողագործական արդիւնաւորութեան և շերամաբուծութեան:

Նոյն միջոցին Դպրեվանքէն ելան տասներեք վարդապետներ, երեք քահանաներ, և բազմաթիւ աշակերտներ, որոնք մեծաւ մասամբ ուսուցչութեան հետեւեցան, մանաւանդ գաւառներու մէջ: Դպրեվանքըց աշխատակցութեամբ «Մասիս» կրօնաթերթ մըն ալ սկսաւ 1895ին, բայց դադրեցաւ 1896ի վերահաս արկածներու պատճառով:

Պատրիարք ընտրուեցաւ 1896 նոյ. 8ին, պաշտօնի ձեռնարկեց 20ին, և վարեց մինչեւ 1908 Յուլիս 16, որ է տասուերկու տարի: Այդ մասին մանրամասնութիւններ զանց կ'ընենք, ծանօթ գործեր են: Գլխաւոր գործերն եղան Սահմանադրութեան գոյութիւնը պաշտպանել, կարելի չափին համեմատ ազգային վարչութիւնը պահպանել, և արկածեալներու նպաստին համար իւր նախաձեռնութեամբ 82,500 ոսկոյ գումար հաւաքել և կարօտելոց, որբանոցաց և վարժարանաց վրայ գործածել արկածեալ գաւառներու մէջ:

Միւս կողմէ ոյժ տուաւ քարոզութեանց և պաշտօնական գրութեանց, զանց չընելով հրապարակագրութեանց ալ զբաղիլ հանդէսներու և լրագիրներու մէջ: Գլխաւորապէս յիշենք «Համապատում»ը (Լոյս և Արեւելք), Եպիսկոպոս և եպիսկոպոսութիւն (Բիւզանդիոն), Մխիթար և Մխիթարեանք (Բիւզանդիոն). Հայ եկեղեցւոյ Հայրապետներ (Լումայ), Բերայի հարիւրամեակը (Արեւելք), Արդիականութեան վճիռը (Արեւելք), Աթոռի փոխադրութիւնը (Մուրճ), Ծիսական բառարան (Բնադարձակ Օրացոյց): Իսկ պաշտօնական հրատարակութիւններէն յիշենք «Եկեղեցական հրահանգներ», Եկեւմտից տեղեկագիր ութամեայ և երկամեայ, Նպաստից տեղեկագիր, և բազմաթիւ տպագրեալ կոնդակներ. որոնց մէջ Հայ եկեղեցւոյ պաշտպանութեանը, համար ընդարձակ մը:

Պատրիարքութեանէ հրաժարելէ ետքը բոլորովին գրական աշխատութեամբ կը պարապի: Արդէն հրատարակեց L'Eglise Arménienne, պատմական յօդուածներ (Հանդէս Ամսօրեայ), և Հայոց հայրապետներ (Լումայ): Մամուլի ներքեւ է Համապատումը և պատրաստելու վրայ է Հայ եկեղեցւոյ ընդարձակ պատմութիւնը: Մոռցեր եմ յիշել «Ագապի, յուշարձան»ը, 1906:

Զիջթէ-ՍՍՈՒԹ, մեր վաղեմի աշխատակցը, որ Հայ հաւածանքի սկզբնաւորութենէն մինչև մէկս տարի սատիկանական հսկողութեան տակ էր, և անկէ վերը, երկու տարի, երեւե պարզ վենուոր ծառապած էր թուրք բանակն մէջ, կը վերսկսէ իր գնահատուած աշխատակցութիւնը, զՊՎ-ՀԱՆՀԵՍ ԱՍՊԵՑ հայ քաղաքացիի նոր անունով. Կարծիքի սնկախութիւնը յարգելու համար կը հրատարակենք իր առաջին գրուածքը, առանց համամիտ ըլլալու իր մէկ քանի դասաւանեներուն. «ՇԱՆԹ»

## ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐ

### ՕՐՄԱՆԵԱՆ ՍՐԲԱԶԱՆ

Փառքը սիրող մըն էր ան, Պիտի ըսէք հիմա, թէ փառասիրութիւնը կը ընչալու:

Բայց դժբախտաբար, Օրմանեան Սրբազանինը, աղնիւ փառասիրութիւնը չէր: Ցոյցի սին փանչակէս ամէն մարդ, ան ալ ունէր իր արժա-

Աշխատող էր ան, մտացի, գործունեայ, վարչագէտ, ժողովրդական քարոզիչ, լիզուանի: Ահա իր արժանիքները: Առնց չնորհիւ է որ ան յաջողեցաւ իր կողմն ունենալ պարզամիտները, դիւրահաւանները, քիչով գոհացողները:

Ինչ որ կը պակսէր իրեն, նկարագիրն էր: Իր դաւանափախութենէն մինչեւ իր մահը, հաստատուն ըսկըզբունք մը չունեցաւ ան: Ատոր համար է որ ուղիղ դատողութեան տէր մարդիկ, իսկական մտաւորականներ միշտ իր դէմ ՕՐՄԱՆՆԵՍՆ ՍՐԲԱԶԱՆ գտնուեցան:



Նրբ Ս. Անոնեան միաբան էր

Ամբողջ իր պատրիարքութեան երկոտասանամեայ շրջանը կարելի է որակել երկու բառով, որոնք իր բոլոր արժանիքները կը նսեմացնեն ու կը չքացնեն. անկարեկիր ու աննկարագիր:

Կեղծիքը, Էնթրիկը դիւրանագիտութիւն էին իրեն համար, վօլոր-ֆասը ճկունութիւն էր գութը՝ տկարութիւն և փառաւորուիլը՝ նպատակ:

Ինքնիօկ ինքզինքը սքանչելիօրէն սահմանեց, ըսելով. «Ճասերկու տարի ուրիշ բան չըրի, բայց եթէ գաղանազապութիւն ու լարախաղացութիւն»:

Գազանը ինք զսպած ըլլալուն մասին որ և է համոզիչ փաստ չի կայ. քանի որ իր օրովը, գաղանը կրկին փողոտեց այնչափ, որչափ կրցաւ, եթէ աւելին չըրաւ, անտարակոյս այդ իր չնորհիւը չէր:

Բայց իր լարախաղացութեանը մասին ապացոյներ շատ կան: Քանի որ ինք կ'ընդունի, մենք ևս կ'ընդունինք ու կը վաւերացնենք:

Իր անձնական փառասիրութեան յագեցումին, իր ազգականներուն, արբանեակներուն, իրեն դարպասողներուն, ինկարկողներուն համար շատ բան ըրած է: Ազգին համար ալ բաներ մը ընելու աշխատած է հարկաւ, բայց առաջին պարագան, այսինքն իր անձին փառքն ու շուրջիններուն շահը, յաճախ հակասած են ազգին շահուն. այն ատեն, իրը գործնական մարդ, գոհացած է առաջին պարագայով, այսինքն իշխանութեան գլուխ մնալով ու իրեններուն ծառայելով:

Սրմաշէն մինչեւ երուսալէմ, միշտ կոռւի, Տիվորտի պատճառ մը եղաւ ան: Ատոր ալ տեղի տուողը ուրիշ բան չէր բայց եթէ իր իմացականութեան ու իր նկարագիրին հակասութիւնը: Իր խելքին առջեւ ծնրադրող պարզամիտները իր կողմն էին. իր նկարագրին դիմադարձող անվեհերները իր դէմն էին: Ամուլ ու վասակար պայքար:

1908ի Սահմանադրութեան վերհաստարակութեան առաջին օրերուն իրեն դէմ եղած ցոյցերը տգեղ էին անշուշտ. բայց Ազգային ժողովին մէջ, փրօփականտով և ուրիշ ընդդիմամարտ պարագաներու շնորհիւ, մանաւանդ սխալ ձեռնպահութեան մը երեսէն, ձեռք բերուած քանի մը քուէի առա-

ւելութիւնը, անպարտութեան վճիռ մը չէր իրեն համար, այլ պարզապէս մոռացումի քուէ մը, ընդհանուր ներու մ մը, տեղի պիշա մը:

Ազգային բարեբախտութիւն մը եղաւ որ վերջին ընտրութեան ատեն, Կաթողիկոս չընտրուեցաւ, հակառակ Զերքէշեաններու, Հրանտ չվարդապետ Յովասափեաններու և նմաններու կոյր փրօփականտին ու աղտոտ պայքարին:

Այս րոպէիս, Կաթողիկոսական աթոռին թափուր մնալը աղէտալի կրնար ըլլալ Ազգին համար:

Ատէ զատ, Օրմանեան Սրբազան որ շատ հաւածած էր իր խելքին, կրնար իր համբաւեալ դիւնագիտութեամբ ու լարախաղացութեամբը մնամել նուպար Որդիին բարւոք գործունէութեան, ինչպէս հոգելոյս ներսէս պատրիարք իր անփորձութեամբ ու բարեմտութեամբ ի դերեւ հանած էր նուպար Հօր հեռանկատ ծրագրին յաջողութիւնը:

Քառասուն տարի է որ ահռելիօրէն կը քաւենք նախսկին սխալը:

Նախախնամական բան մըն էր որ այն ատեն, Օրմանեանի կուսակիցները չի յաջողեցան զայն կաթողիկոսացնել: Գուցէ ատոր քաւութիւնը ազգին համար ըլլար անդարմանելի ու տեւական:

Նախախնամական էր նաև թերեւս այն որ իրեն չի տրուեցաւ տեսնել ազգային վերածնունդի չքեղ այն արշալոյսը, որուն անտարբեր մը, չի հաւատացող մը, որուն հետ խաղացող մըն էր ինքը:

Մեռելները կը յարգենք. մանաւանդ կը յարգենք իր գրական երկունքը, եկեղեցականի իր հանգամանքը, ու իր սպիտակ մազերը:

Կը ներենք իր շատ մը թերութիւններուն, բայց չենք կրնար լուռ մնալ իր նկարագրին մասին. մանաւանդ երբ ան տէր է այդ դիրքին ու այդ խելքին:

Որնց որ շատ արուեցաւ, անոնցմէ շատ պիտի պահանջուի:

Երբ նախսկին պատրիարք մըն է անհետացողը, ժողովուրդը, ողջամիտ դասակարգը ժողովուրդին, ընազդաբար կը տարուի անոր բաղդատականը ընելու ուրիշ նախսկին պատրիարքներու հետ. ու անոր աչքին, կ'իյնան, կը կորաւուին բոլոր թերութիւններն ու առաւելութիւնները, ու կը մնայ մի միայն տարբերութիւնը թեթև ու յարափոփոխ նկարագրին և լուրջ ու երկաթեայ նկարագրին:

Այդ տարբերութիւնը հարկ էր նաև հոս շեշտել, անոր համար մանաւանդ որ ասէ յետոյ, ազգը վարողներուն, դաստիարակողներուն գըլխաւոր ջանքը պիտի ըլլայ ամէն միջոց ի գործ դնել, որպէսզի նոր սերունդները ամէն բանէ առաջ ըլլան նկարագիրի տէր:

Արդէն փորձը պէտք եղածէն աւելի ապացուցուց որ այն ազգերը միայն կրնան ապրիլ ու մեծանալ, որոնք գիտեն առաւել չափով նկարագիրի տէր զաւակներ հասցնել:

Առաջիկայ դարը պողպատեայ նկարագիրին դարը պիտի ըլլայ:

Լարախաղացութիւնը այլեւ ի սպառ մնանկած է:

Այդ մասին Գերմանիա և Թուրքիա կրնան արդիւնաւորապէս վկայել:

ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ ԱՍՊԵՏ.

ՄԵՐ ՄԵԾ ԱՔՍՈՐԱԿԱՆՆԵՐԸ  
ԵՐԻ ԳՈՆԵԱՅԻՆ ԱՆՑԱՆ...

Դր. Զօհրապ և Վարդգէս ոստիկանական հրակողութեան տակ Գոնիա հասան առաջին անգամ։ Զօհրապ անհանգիստ ըլլալով, տասն օր կայարանին մէջ, Պաղտատ պանդոկր մնացին։ Այս ատենաւան Գոնիայի առաջնորդ Գարեգին Վ. Խաչատուրեան յաջողեցաւ դժուարութիւնով մտնել այս մեծ տարագիրներուն քով։ Վարդապետը վերադարձին այսպէս պատմեց։ — «Արցունքս չի կը քայ զսպել, երբ սենեակին մէջ անկիւն մը առանձնացած տեսայ Զօհրապը, որ մելամաղոտ և տրխրազդեցիկ երեւոյթ մը ունէր։ Գալով Վարդգէսին, այդ անսանձելիին, որ թակարդը ինկած էր, աւելի զուարթ ու շէնչող էր քան իր ընկերը։ Միտքէս չէի անցըներ զիրենք սփոփել, որովհետեւ անթափանցելի և խորհրդաւոր գաղտնիքի մը առջև կը գտնուէինք։ Վարդգէս կը ջանար իր արուեստական կատակներով Զօհրապին ուշադրութիւնը ուրիշ կողմ դարձնել։ որովհետեւ Զօհրապ իր մահուան մօտաւորութիւնը կը զգար դառնօրէն։ Զօհրապին քսակը հարուստ էր, իսկ Վարդգէսին սիրտը՝ զուարթ։ մէկը միւսը կ'ամրողացընէր։ Անոնք խնդրեցին ինձմէ, մի՛շտ իրենցմով հետաքրքրուիլ, ու հեռագիրներով տեղեկութիւն ստանալ Ատանայէն ու Հալէպէն։»

Վարդապետը լոեց, արցունքները սրբելով, որովհետեւ չարագուշակ բան մը կար անոր կրած տպաւորութեան մէջ։ Անոնք մեկնեցան Գոնիայէն, գրեթէ ամէն օր հեռագիրներով տեղեկութիւն կ'առնէինք ճամբորդներուն մասին։ Ատանայէն և Հալէպէն հեռագիրներ ստացանք, բայց մեկնելէն

վերջ Հալէպէն, ուր մնալ փափաքած էին, ու է լուր չառնուեցաւ . . .


Հազիւ տասը օր անցեր էր, երբ Պոլոէն եկող կառախումբը Գոնիայի կայարանը կը համնէր, իր մէջ ունենալով՝ Ռ. Զարդարեանը, Գ. Խաժակը, Է. Ակնունին, Տօքթ. Տաղաւարեանը, Ս. Մինասեանը, Յ. Ճանկիւլեանը և Կօթներորդ մը որուն անունը դժբաղդաբար չեմ կրնար յիշել այս բոպէիս։

Ասոնք Այտչէն կուգային, ուր աքսորուած էր Պոլսահայ մտաւորականութիւնը։ Ճիշդ այդ օրերուն էր, որ Զէյթունի հայ տարագրեալները ամէն կողմ թափառական ու կիսաւեր վիճակի մէջ հոսու հոն կը տեղափոխուէին։

Կառքին մէջ նստած պահերնուն, ոստիկանները կ'արգիլեն ու է յարաբերութիւն։ դպրոցական աշակերտ մը ճարպիկութեամբ կը յաջողիքարձրանալ անոնց մօտ։ Կը հետաքրքրուին Գոնիայի այրերու տարագրութեան հարցով, կը հարցնեն թէ ո՞վ էր իրենց տեսուչը, թէ վարժարան, եկեղեցի լաց էին թէ ոչ։ Յետոյ իրենցմէ մէկը։ կը թուի թէ Ռ. Զարդարեանը, աննշան թուղթի մը վրայ կը գրէ իր բողոք ընկերներուն անունները՝ աւելցնելու թէ զիրենք Տիգրանակերտ կը զրկեն . . . դատուելու համար։ Կը խնդրեն որ Գոնիայի առաջնորդը Պատրիարքարանէն մեծաքանակ զումար մը բերել տայ և Զէյթունի դըժբաղդ տարագրեալներուն բաժնէ, խնդրելով միենոյն ատեն։ որ իրենցմով ալ հետաքրքրուինք, զանազան տեղեր հեռագիրներ զարնելով։ Պարտականութիւննիս կատարեցինք նաև անոնց մասին։ Վերջին պահուն Հալէպէն հեռագիր առնուեցաւ, թէ հոն հասեր են։ Բայց անկէ ետքը չենք գիտեր թէ ինչ պարագաներու տակ սպաննեցին զանոնք . . .

\* \*

ՀԱՅ-ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ



ՍԵՐԻԱՆՑ ԿՈՂՋԻՆ.

## ՎԵՐԱՊՐՈՂՆԵՐԸ

— «Ի՞նչ եղաւ, ինչպէս սանձուեցաւ Պալաք-  
եան վարդապետը, կ'ըսէի, ամէն տահն որ իր վրայ  
կը խորհէի»:

Կեսանքոտ, վառվառուն, խանդավառ և համար կրելի եկեղեցական մըն էր, ու իր գեղեցիկ ձայնը իմ մէջս կ'արձագանգէր, ուազմերզի մը պէս :

**ԿՐԱՎՐ ՄԵռնիլ, ու**

բապրոզները» : Ի՞նչ տեսանք .ի՞նչ քաշեցինք մենք :  
իրաւ է որ Պոլսոյ մէջ մնացող մտաւորականները  
ամէն վայրկեան հալածանքի , հետապնդումի ենթա-  
կայ էին . բայց վերջապէս հոս էին , իրենց յարկին  
կամ հիւրընկալ ապաստարաններու մէջ , Մեր միտքը  
չարչարուեցաւ , հետեւով բոլոր տարագրուածներու  
քայլերուն : Միտքը , երևակայութիւնը ի՞նչ է , սա-  
կայն , իրականութեան հետ բաղդատելով :

Քալե՛լ օրերով, անօթի, ծարաւ, յոզնած և  
յուսահատ. չի գիտնալ թէ ու՞ր կը դիմէ, ողջ պիտի  
մնայ թէ ճամբան զո՞ր պիտի երթայ անոպայ վայրե-  
սիի մը գնդակին: Քալե՛լ, քալե՛լ շարունակ, յոյսը  
ունենալով իբրև ցուպ. և իբրև մախաղ ունենալով՝  
միայն տառապանքը:

ԿՐՆԱՌ մԵՐՆԻՒ, ու չի մերաւ,

Կրնային զի՞նքն ալ մեռցնել, ինչպէս մեռցուց  
ցին մեր բոլոր սիրելինները : Կ'ուղեկի տեսնել զի՞նքը,  
ու կ'ուղեկի մանաւանդ նայուած քս վարդապետին  
աչքերուն մէջ պատցնել, վիշտին ահաւորութիւնը  
չափելու համար : Կ'ուղեկի գիտնալ թէ ո՞րքան ազա-  
գուած է ան եղեռներու արիւնէն : Կ'ուղեկի տես-  
նել զի՞նքը, սարսափին գաղափարը ունենալու  
համար . . .

Որովհետեւ կրնա՞ր ան մեռնիլ , բայց չի մեռաւ :

Զորեքշաբթի օր Պ. ՇԱՀԱՐԾ ՄԻՍԱՔԵԱՆ,  
որ, Պուլկարիա մեկնած միջոցին ձերբակալու ելով  
Պատերազմական Ատեանին կողմէ իրրեւ քաղա-  
քական յանցաւոր, երկու տարիէ ի վեր բան-  
տարկուած էր, ազատ արձակուած է վերջապէս;  
Մեր երիտասարդ տաղանդաւոր հրապարակագիրին  
ազատագրումը մեր սիրտը ուրախութիւնով կը  
լեցնէ: Ցաւով կը հետեւինք իր բանտի ճնշուած  
վայրկեաններուն, ու մանաւանդ վերջերս յուզու-  
մով կարդացինք իր ուժեղ և դպրոց գրուածք-  
ները, որոնց տակ կ'ատորագրէր ՇԱՏԵՐէն Մէկը:



A black and white portrait of Hovhannes Tumanyan, an Armenian poet and writer. He is shown from the chest up, wearing a dark suit, a white shirt, and a patterned tie. He has a full, dark mustache and is looking slightly to his left with a thoughtful expression. The portrait is set within a circular frame.

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

ազդու, և կ'արժէ որ Շանթի ընթերցողները կարդան զայն :

«Ողջո՞յն քեզ Հայ Ժողովուրդ, — մեղա՛յ, Աղ-  
ջայն ձեզ Հայութեան մնացորդներ, — հեռուէն,  
շա՞տ հեռուներէն կուգամ:

Տէր Զօրէն կուգամ՝ որուն կամուրջէն «Երեք  
հարիւր հազար» Հայեր անցած են եւ որոնցմէ այ-  
սօր միմիայն «հազար հինգ հարիւր» կիներ ու որբ  
տղաք ողջ մնացած են:

Կուգամ Օսմանիէէն ուրկէ տեղատարափ անձ-  
րեւով մը «վաթսուն հազար» Հայեր խարազանի  
հարուածներու տակ քյուեցան լիոնէ լիո:

Կուգամ Բուղանդիէն դէպի Թարսուս տանող  
աղետալի ճամբայէն , ուր նորածին Հայ մանկիկ-  
ները եղեւ իններու ներքեւ իրենց մայրերէն լըք-  
ուած , մեր աշքերուն առջև չագալներու և շունե-  
րու կեր կ'ըլլաւին :

կու գոմ Հայէպէն դէպի Տէր Զօր երկարող  
այն անիծեալ տնապատճերէն ուր տասնեակ հայ  
զարներով Հայեր, երեք տարի վրաններու տակ  
կոտորուեցան տեսնէն, թիֆուսէն ու թանջէն:

Կուգամ Սէպիկի վրաններէն . ուր անօթի ծնողք-ներ իրենց զաւակները աճուրդի հանեցին և ուր տասը տարեկան աղջիկներ գաթսուն ֆարայի վաճառուեցան Արաբներու և Հրեաներու :

Կուգամ Սուրբիայէն ուր հարիւր հազարէ աւելի  
Հայեր, բնաշնչնջ ըլլալու սպառնալիքին տակ, ի-  
ոնկո՞ Աստու ածո՞ ու պառա՞ն:

Կուգամ Համայէն ու Հոմսէն, Մէսքէնէէն  
Համամէն, Միատինէն, Էլպուսերայէն, Սուլթա-  
նիէն ու Գոնիայէն ուր երեսուն քառասուն հա-  
զար Հայ որբուկներ մայրիկ, մայրիկ կը ճըւան  
թուրք բնակարաննեռու խաթէննեռուն խոխէն:

Կուգամ եղեռնի այս դժոխային վայրերէն  
ուր Զօհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զար-  
դարեաններ, Սիամանթօններ, Վարուժաններ, Քէ-  
լէկեաններ, Սեւակներ, Տաղաւարեաններ վերջա-  
պէս ամբողջ ազգի մը ըղեղը ջարդ ու փշուր ե-  
ղաւ ձէնկիդ խաններու և Լէնկ Թիմուրներու ար-  
ժանաւոր յաջորդներուն ձեռ որմ:

Աղջոյն ձեզ, Հայութեան խեակներ:

ՎԵՐԱՎՐՈՒՄ ՄԵ

## ՀԱՅ ՀՈՐԻԶՈՆԵՆ

Զեռազիրներու տարափը. — Կուլիսաւ Վարդապետի  
մասին. — Մեր ազգային վերջին մեծ մարտիրու-  
ները. — Մ. Պ. — Դաւիթ Խաչկրնոցի եղեաւ-  
կան մահը. — Նկարիչ Քիւրքմեան. —  
Զայներ Պուղկարիսակեան :

Ձեռագիրներու տարափով մը ողողուած է մեր  
խմբագրատունը։ Կարելի չէ ամէնուն զատ զատ  
պատասխանել Նամակառուիի բաժինի մը մէջ, զոր  
որոշած էր խմբագրութիւնս բանալ, Շանքի կող-  
քին վրայ, ինչպէս առաջ։ Այդ ձեռագիրները խը-  
նամքով կը կարդացուին. կը դասաւորուին աշ-  
խատակիցի մը կողմէ, և պիտի հրատարակուին  
անոնք որ արժէք մը կը ներկայացնեն։ Ձեռագիր-  
ներուն պատասխանելու համար, հաշիւ ըրինք որ  
մէկ էջ պիտի չի բաւէր։ Ուրեմն կը վերցնենք  
Նամակառուիի մեր խմբագրական բաժինը։

Այս առիթով յիշեցնենք թէ ձեռագիրները հրատարակուիմ կամ ո՞չ, ես չեն դարձուիր :

Տիկին Հայկանոյշ Մառք « Նոր Կեանք »ի մէջ  
հրատարակուած յօդուածի մը մէջ, որ « Մի՞ն ևս »  
վերնագիրը կը կրէր, կ'ըսէ . — « Գրիչս ձեռքերուս  
մէջ պիտի շղողար, երբ ըսէի թէ՝ ամբողջ մեր  
կորուստին առնուազն կէսը կ'արժէր կոմիտաս  
Վարդապետի մը առանձին անձը՝ որ հայ երաժշտու-  
թիւնը ծնոյց և զայն տարաւ քաղաքակիրթ ոստա-  
նին : »

Մենք կոմիտաս վարդապետի հզօր տաղանդը  
սկիզբէն գնահատողներէն եղած ենք : Բայց անհե-  
թեթութիւն մըն է ընդունիլ որ մեր կորուսախն  
առնուազն կէսը կ'արժէ անոր անձը : Մեր կորուս-  
տին կէս' : Մեռեները իրարու հետ բաղդատել  
արդէն տգեղ սովորութիւն մըն է, մանաւանդ երբ  
այդ մեռեները՝ զոհ գացած են ընդհանուր Եղեռնի  
մը : Տիկին Հայկանոյշ Մառքի ոչ' միայն զրիչը,  
այլ ամբողջ անձը պէտք էր դողար, մեր կորուս-  
տին ահաւորութեան առջև : Այո՛, կոմիտաս վարդա-  
պետ Եղական դէմք մըն է մեր կեանքին մէջ, ու  
իր ճակատագիրը կ'ողըանք բացառիկ յուղումով մը:  
Բայց ամենէն անիրաւ, ամենէն սխալ դերին մէջ  
պիտի դնէինք ինքինքնիս, եթէ, — պէտք է կրկ-  
նել, — Հայ Երաժշտութեան Մարմնացումը բաղդա-  
տէինք մեր միւս զոհերուն հետ, որոնք իրենց կար-  
գին ու իրենց ճիւղին, ինչպէս իրենց մահուան մէջ,  
մէյ մէկ հերոսներ էին . . . :

Մեր աշխատակիցներուն կողմէ կ'ուսումնասիրուին Ակնունի, Զարդարեան, Զօրապ, Սիամանթօ, Վարուժան եւ բոլոր Մեր ազգային վերջին մեծ մարդիրունները: Հետզհետէ պիտի հրատարակենք առանց մասնաւոր կարգի, ո՞ր ուսումնասիրութիւնը որ պատրաստ ըլլայ:

Այդ մեծ դէմքերուն նուիրուած Շամիռի բ.

ւերը պիտի պարունակեն անտիպ հատուածներ, լուսանկարներ, եւ թանկագին նշանարներ։ Ուրախենք որ մեր ընթերցողները գիտեն քաջալերել մեր ջանքերը, ինչպէս արդէն մէծապէս գնահատեցին Ռ. Սեւակի նուիրուած մեր նախորդ թիւր։

Հնթերցողներուն գիտողութեան վրայ, կ'արձանագրենք որ թերթիս խմբագրապետը կ'ստորագրէ նաև Մ. Պ. իր եղբայրը, Մկրտիչ Պարսամեան, ամբողջ անունը կը դնէ իր գրուածքներուն տակ:

Անցեալ ուրբաթ օր Դ. Խաչկոնց խմբագրա-  
տուն եկաւ իր թերթը առնելու . ըստ թէ այս թի-  
ւով հրատարակուելիք յօդուածին փորձերը երկու-  
շաբթի ցերեկ ճիշտ կէս օրին պիտի գայ նայի :  
Իրեն դիտողութիւն րրինք ուսումնասիրութեան  
հասարակ խորքին մասին . Խաչկոնց համեստօրէն  
ընդունեց մեր դիտողութիւնը և մեկնեցաւ : Մեկ-  
նելու պահուն նշմարեցինք որ բան մը ունի  
ըսելիք , զոր կը վարանի յայտնելու : Առաջարկեց  
առաջիկայ յօդուածին փոխարժէքը կանխիկ վճարել :  
Յետոյ խնդրեց որ անպատճառ պատրաստել տանք  
իր իսկ գծած Վանի քարտէսը : Երկուշաբթի առառու  
իր եղերական մահուան լուրը Կ'առնենք յանկարծ :  
Կիրակի առառու իր դիմակը գտնուածէ Հալրճը Օզուուի  
մօտերը , Խասգիւղ : Հաւանաբար ոճիրի մը զոն  
գացած է Խաչկոնց , որովհետեւ լուրջ պատճառ մը  
չունէր անձնասպան ըլլալու :

Մեր տարաբաղդ աշխատակիցը հեղինակած  
է զանազան դասագրքեր . աշխատակիցած է Զօպան-  
եանի Ծաղիկին և Պոլսահայ թերթերուն . խմբագը-  
րած է Բիւրակնը : Պաշտօնավարած է մայրաքաղա-  
քիս և գաւառական վարժարաններու մէջ : Խաչկոնց  
բանահաւաք մը եղած է , բայց իր մահով ուսուցչու-  
թիւնը զգալի կորուստ մը կը կրէ :

Բարիդեան յայտնի նկարիչ Պ. Լ. Ս.  
Քիւրքճեան, որ 1912 ին Պոլիս եկած էր ուսումնա-  
սիրութիւններ կատարելու համար, 1913 ին Ատանա-  
մեկնեցաւ պաշտօնով՝ Զինուորական ծառայու-  
թիւնը ըրաւ Պաղտատի գիծին շինութեան ճիւղին  
մէջ, իբրեւ գծագրիչ։ Քանի մը շարաթ առաջ  
ընկերութեան հետ Պոլիս վերադարձած է, և քիչ  
օրէն կ'ակսի իր սիրական աշխատութեան։  
Հետը բերած է 40-50 հատ նոր նկարներ, որոնք  
կը ներկայացնեն տիպարներ ու ինքնատիպ բնա-  
նկարներ։ Մօտ օրէն նկարչական ցուցահանդէս մը  
պիտի կազմակերպէ իր բնակարանին մէջ։

Կը լսենք թէ Պուլկարիայի մէջ քանի մը  
հայ մտաւորականներու կողմէ Ապագայ անուն  
տասնոհինգօրեայ թերթ մը կը հրատարակուի,  
ձեռագիր . երկու օրինակ միայն տպուելով ձեռք  
ձեռք կը կարդացուի :

Այդ հանդէսին կ'աշխատակցին Արամ  
Զարըք. Յակոբ Քիւզէծեան, Տիգրան Զիթունի,  
Յ. Տէվէծեան, և Քուրդեան անուն երիտասարդ  
Նկարիչ մը կը պատկերազարդէ զայն: